

# Ս.ՆԻԿՈՂԱՅՈՍ

ԵՒ

Ս.ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՔ

Քանասիրտ Ա զրգին մը խոստացեր էինք Կ.Պոլսոյ Այլ  
 Տարօրոյք կամաւել ճիշտ՝ Քէջէլի թաղին մը զանուած  
 «Ս.Նիկողայոս» եկեղեցւոյն (Քէջէլի Ճեղքէրէ) և Պալատի թա-  
 ղին մը զանուած «Ս.Հրեշտակապետ» եկեղեցւոյն վրայ խօսիլ  
 կրէին, «և հրատարակել մեր անձնական ծանօթութիւններն» :  
 (Երես 56) : Արդ՝ երկայ յօդուածով կը կատարենք մեր խոստումը :

Նպատակ ունենալով պատրաստել Կ.Պոլսոյ հայ եկեղեցեաց  
 պատմութիւնն, հրատարակելով նաև անոնց մը պահուած այլ-  
 այլ ձեռագրաց ցուցակներն և բազմատեսակ արձանագրութիւն-  
 վերն, երբեմն գիտական արշաւներ կը կատարինք Պոլսոյ զան-  
 զան թաղերը, չմոռնալով այցելել նաև Բեղանդափան թեր-  
 դերն ու եկեղեցիներն և մզկիթի փոխուած եկեղեցիները : Մեր  
 իրաքանչիւր արշաւն օրն օրին կը նշանակէինք մասնաւոր  
 թղթերու վրայ . բայց ախտո՞ւ որ մեր այս աշխատութենէն ալ  
 մէկ երկու թղթի կտորներ միայն հասած են մեր ձեռքը . մնա-  
 ցածները վտանգի հանդիպած ըլլալով : Եւ փակաստիկան այս  
 թղթիկներին է որ կ'օգտուինք, մեր ներկայ յօդուածը գրած  
 ժամանակ :

Ասլմա-թոմարոյքի կամ Քէջէլի թաղի Ս.Նիկողայոս եկե-  
 ղեցւոյն վրայ շատ քան չունինք ըսելիք, քանի որ Դոկտ.  
 Պասպատի զրգին թարգմանուած կտորն ընդարձակ կերպով

պատմած է ասին ինչ . (Տե՛ս Բանասէր , Գիրք Ա , էրես 46-  
 49) . Ֆայն պէտք է ասե՞նք , թէ նոյն Ա . Նիկողայոս է  
 կեղեցին ոչ ֆայն Հայոց կը պատկանէր , այլ և անոր կենսւոյ  
 նոյնպէս Քաջային զաղթող կատրինացոց տրամ էր . այս  
 վերջիններս կը կառավարէին եկեղեցին՝ Դոմինիկեան կրօնաւորաց  
 ձեռք : Հ . Պոլիս և Ինճիճեան իր բազմահատոր Աղիարեա  
 զրո-թեան վշ Չալաթիոյ Փէրշէմբէ - Բազար Թաղէ լատինա  
 կան Ա . Պետրոս և Պօղոս եկեղեցոյն վրայ խօսելով կ'ըսէ՝ թէ  
 «յայտ եկեղեցի պահի և խաչ ինչ արծաթի , յորոյ ի մի կողմն  
 են չորս աստարանիչք , և ի միս կողմն Ա . Նիկողայոս և Աս-  
 տուածաճին , և լատին գիր շարջանակի , որ ցուցանէ շինեալ  
 ի յիշատակ Ա . Նիկողայոսի եկեղեցոյն Ստամպուլու , որ այժմ կը  
 չի Գիճէլէ ծախուս : (Ինճիճեան , Աղիարեաք . Մասն Բ , Հա-  
 տոր Ե , Աղիարէ ԺԶ , Օսմանեան պերրութեան ոչ յեւրոպեաց  
 էրես 187) : Բարեկիցատափն Ինճիճեան խօսելով նաև Գիճէլէ  
 մզկիթին վրայ , ետևեալ տեղեկութիւնները կուտայ . «Յառաջ  
 «ժամանակաւ բաց ի կիս եկեղեցոյն՝ չգոյր ինչ սեփեական Հա-  
 «յոց , բայց էթէ սակաւ ծառատունկ , գերեզմանատուն և բու-  
 «սրատան . ինչ այլ Բուրաստանք և տունք շրջակայք ինչ ևս  
 «տինացոց , յորս Հայք վարձուք բնակէին : Իսկ Գրիգոր պա-  
 «քրան տէրն բազում շինուածս և տուն սեփեականեցոյց ազգին  
 «ասաւել Քան զկատրինացոն , որպէս գրի նա ինքն յիշում  
 «յիշատակարանի : Իբր ի 1600՝ Տաճիկք կամեցան գրասել  
 «զայս եկեղեցի , այլ որ յայնժամ գեպանն էր Գաղղիացոց  
 «Պրիվեան մականուանեալ՝ արգել աղաչանք . յետ սակաւուց

«շարձեալ կամեալ զբաւել, մի-թիւ կնքի զգոուն զամիս  
 «Կ. Հայք տանին առ նա շո-ու-ըս 200 ՚ի պարզե. խոսա-  
 սնալով բերել այլևս. այլ կեարացի Գրիգոր վարդապետն  
 «աստեղով նոցա՝ թէ կատինաց-ոց և սեփեակն տերանց  
 «անկէ զայդ հոգալ, զտուեալ 200 շո-ու-ըն ևս հնա-  
 «րիւք ինչ յետս առնուն. ընդ որ զարացեալ Տաճկաց՝ բաց  
 «մո-թեամբ ամբոյն եկեալ անդր փոխէն Ի Տիգրիս յառու-րս  
 «Դ. Սուլք» Միւրասայ:» (Անդ, երես 150 - 151):

Մենք ուրիշ տեղ ըսած ենք արդէն թէ «երբ Ֆարսի  
 սուլտան Միւսթաֆա Բ 3. Պոլիսն առաւ (1453) Գարամա-  
 նի (Կիլիկիա) կողմերէն ալ բաւական Հայեր բերելով բնակե-  
 ցոյց ի Սամարիա Ս. Գիորգ եկեղեցւոյն շրջականերն: ... Այն  
 ժամանակները նոյն եկեղեցին, որ Յունաց իւրպաններէր և այլ  
 և այլ պատճառներով զոց ճնացած էր, իւր կողմէր Բանիւ  
 Ժեւեռ: Հայք ապա իւր ստանան և հետզհետէ կ'ընդարձա-  
 կեն զայն, որ Հայոց Պատրիարքարան ալ իւր լինի այն ժամա-  
 նակները:» (Մարտի Լեագիւր, 2 Մարտ 1891, թիւ 25):

\* \* \*

Գանք իմա Պալատի Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյն:

Պատկառի զբռն իմացանք որ «Հայերը սոյն (Ս. Նիկողա-  
 յոս) եկեղեցիէն հալածուելով՝ մէկ մասը Պալատի ճովեզերեայ  
 դրան մօտերը եկան, և տեղւոյն շատ զեղեցիկ տաճարը կնք  
 նեցին յանուն «Միջայիլ հրեշտակապետ»ի:» (Բանասէր, Ա. 49):  
 Արդ՝ Ինճիճեան Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյն վրայ

խօսելով կ'ըստ, թէ « այս էր խափանեալ զեկեղեցի Յոնաց, որսկ յորժամ տաճիկք առին ք ձեռաց Հայոց և Կաթինացոց Քզտորքն Նիկողայոս, Հայք (որոց զլուխ եղև յայս գործ Ռըստակէս խարբերոցի) Բազում արծաթով և միզնորդութեամբ « Երամանագիր առին ՚ի Րէճիկ փաղային<sup>(m)</sup> որ զմի ամ կալաւ « զվէջիրութեան արժու ՚ի 1631. և առաքեալ զերկու զալուսըս երաց զեկեղեցին և ետ ի ձեռս Հայոց: Այլ քանզի « խախտեալ էր յոյժ գողով փղբը և խաւարին, Պօլպոլճի Տեղ Գրիկցի Աստուածատուրն այր ծարտարաբան՝ Երաման էաւ ի « արքանի վանն Երոզդութեան. և Երոզդեցաւ յորդորանաք « Պարոն տէր Գրիգորին՝ որ զայս ամենայն պատմ յիւրում յիշա տակարանի՝ յորմ առաք:

Յետ փանի ինչ աւուրց, այրեցաւ թաղն Պալատի, որպէս « և ամենայն շրջակայ տունք Կրէեց՝ որ մերձ էին յոյժ յեկեղեցին, և տուն մեծատան ուրումն ՚ի Յոնաց՝ որ Բարձր էր փամ « զեկեղեցին, յորոց Բազում նեղութիւնս կրէին Հայք, իսկ ե « « կեղեցոյն՝ միայն շրջակայս շինուածքն այրեցան, իսկ սեղանն « կործանեցաւ ի տաճկաց. յոյժ սակա անգրէն Երաման առ « րեալ Հայոց վերակացութեամբ վերոյնդեալ Գրիգորին, շինե « « ցին զըրզակատն, զփողոցն, զսենեակն, և զսեղանն անգրէն « նաստատեցին, և ի պեղենն զերկեր, գտաւ զմթեր ինչ զո « « րոյ զջլուխն հազիւ կարացեալ ծածկել. գտին ի ներքոյ շին « « սուած մեծ լցեալ Լողով. զորոյ զմի անկիւն և եթ ինն անձիկք « նազիւ կարացին մաքրել զաւուրս զորս: Ի 1729 այրեցաւ այր

(m) Երեմիա Քիլիպին զմի ձեռամբ Պոլսում փաղային, որ նուաւ վերտ ՚ի 1636:

«Եկեղեցի ճանդերն 13 եկեղեցեք Յունաց՝ որպէս զբէ շաննս,  
այլ Յովհաննէս Կոլոս վայելուչ ևս ղիսեաց քան զառաջինն ի  
1730, ճեռնոսոսթեամբ Ակնցի Երևանենց Սեղբոսին՝ հրո-  
ման առեալ յարքունուս :» (Ինճիճ. անդ, երես 129-130):

Եկեղեցոյս աւագ դռան, որ նոր բացուած կ'երևայ, — ինչ  
պէս կ'ընանք հետեցնել սա պարագային, — հետեւեալ արձանագր-  
ութիւնը կը կրէ .

«Ողորմութեամբն այ կառուցաւ Սբ տաճարս արգեամբ ազ-  
որիս հայոց . ի Պատրիարքութեան Տեառն Ստեփաննոսի Եպիսկո-  
սոսոսի : Ծար Տնն 1835 Սեպտեմբերի 7 :»

Ասկէ զատ, Ինճիճեանի նկարագրութեանն համեմատ «ա-  
ւագ դռան տաճարի եկեղեցոյս» է հիւսիսային դռան, որ  
«ունի ձուլածոյ երկուս փեղկս քանդակեալս» :

Փեղկերուս վրայի զերմաներին (ու թէ լատիներէն) արձանագրու-  
թեանց օրինակն ու թարգմանութիւնը տոսած էր նաև մեր աշխատս  
կիցն Պր.Յ.Ս. (Բուսուխը, Ա, 52). սակայն թարգմանութեան ա-  
ռանց չեռսելո՛ւ կը յայտնեմք, թէ մեր ճեռօք օրինակուածն ա-  
ւելի ճիշդ կը ներկայացնէ արձանագրութեանց բնագիւրներն . ոստի եր-  
կու արձանագրութիւններն ալ կը դնեմք այս սեղ ըստ մեր օրինակու-  
թեան .

IESVS. KAM. IMPEREL. VNDMACHTAVS. STRIG. E. GE  
ISFLV. DI. IRAVE. D. WEXLEP. U. IER. KAUFER. IO. A<sup>2</sup> K<sup>1</sup> 721.

GEORGIUS MITHELDENMUTH. DENCIE.  
TIODRACHEN. TODEN THUT 727..

«Այս փեղեք գտան, կ'ըսէ Ինժիճեան, ընդ երկրա-յարթո՞ւնի պալատան անդ յառաջս Սուլ՝ Մանմուտի, յորժամ բը  
 «ըտինն զերկիր ի պէտս շինութեան զանազան շինուածոց զո՞ւրս  
 «ըսս ետ շինել նոյն արժայն. և յայնժամ Պապիկ անուն էր  
 «կաթագոռճ արթունի գործարանին՝ զնոյ ասեալ յարթունուսս,  
 «ոն ըստ չափու մեծութեան դրանն եկեղեցոյն երկաթի  
 «տախտակս զնոքզ յատելեալ յարմարեալ եր աստին:» (Անդ,  
 երես 131):

Դրանս առջևի գաւթին միջ գերեզման մը կայ, հետեւ  
 եալ արձանագրութեամբ.

«Աստ հանգչին ոսկերք Տ. Թադէոս Արքազան Արք եպիս  
 «կոպոսը Թրակացոյ որ ծնաւ յամի Փրկչին 1810, ճեռնարքե  
 «ցաւ վարդապետ յ'2 դեկտ» 1834, զփոխանորդութեանն  
 «սփարեաց զպաշտօն երկոց Պատրիարքացն Կ. Պօլսոյ Տ. Մա  
 «սթիի և Յակովբայ Ս. Արք եպիսկոպոսացն, և ՚ի 17 սգոստ»  
 «ամսեան 1852 ամին ընտրեցաւ յ'Արքեպիսկոպոսութիւն  
 «հայրենի Երկրին՝ ուր եկաց ամս իբր 25: Եւ ապա հրամար  
 «սեալ պանդխտեցաւ ՚ի Պօլիս և կարգեցաւ Քարողիչ Ս. Ե  
 «սկեղեցոյս, միշտ դնէրով զանձն. յուրաստ ՚ի շինութիւն Հա  
 «րաստանեայց եկեղեցոյ՝ ստտար եղև յազոզութեան խնդրոյն  
 «գերեզմանատան Բերայի և շինութեան զանգակատան Ս. Եկե  
 «ղեցոյս հանգեաւ ՚ի Տէր 1875 ամին յ'7 մարտի:»

Նոյն գաւթի՞ն կախուած իւղաներկ պատկերի մը տակ գրուած  
 է.

«Յիշատակ է այս պատկերս հանդերձ շրջապատովն ՚ի դռուն

«Աբ ճրեղտակապետ եկեղեցւոյ . զոր ետուն լօնճագի տողրամս  
 «Ճի պարուն յօհաննէսն , և եղբօրն գերես(տ)եճի պարուն ճա  
 «նիկն , իրեանց արդեամբը վասն կենդանեաց իրեանց : և  
 «մանաւանդ ննչեցելոց հոգոյն պողոսի , դարթոսի և  
 «Թագոսեոյն ի վայելումն սբ եկեղեցւոյս :

«յամի տնն 1858 նոյեմբեր 25» .

Նոյնպէս հուն կախուած ուրիշ պատկերի մը տակ .

«Յիշատակ է սբ ճրեղտակապետ Եկեղեցի(ի)ն արդեամբ  
 սունիաբանի բուրբ տիֆիճոց խնային . վս կենաց և ննչեցել  
 «լոցն : յորդորմամբ՝ իկիթպաղի չիզմէճի մատեսի պետութին :  
 «և գանձապետ մատեսի մայիսսին : ի ումկե [բառ մը ոչլոն]  
 «խապզիմալ ուստայ զօրային նորոքեցաւ : ոյլը յունվար Բ» :

Գաւթիս առգււր բացուող փոքրիկ պարտիզի մը մէջ  
 որ Առաջնորդ արանը կը տանի , աղբիւր մը կայ հետևեալ  
 արձանագրութեամբ .

« է

«Ողորմութեամբն այ բերեալ եղև զորս ազգասիրական  
 «զանիւք մի-թիվիւք քսազօր յօհան ազայի անճատի գե  
 «սնկան մատեսի զօրայի . խնդրի ի վայելողացդ յիշելի  
 «տիր : 1836 մարտ 16 » :

Յիշեալ գաւթին մէջէն փարեղին աստիճաններով կիջ  
 ծո-ի եկեղեցւոյն տակն , ուր կայ լուսաղբիւր (այսպէս) մը  
 յանուն սրբոյն Արտեմայ : Կոստաղբիւրն երկաթեայ փեղկե  
 բով ամրացած դուռ մը ունի , որուն քովը՝ սանդողին  
 ճիշդ գիմը՝ խորշի մը մէջ ագոցուած խաչմար մը կայ .

տակը սպիտակ գրուած .

«Կանգնեցաւ սք խաչս Բարեբոս առ Աճ վն կենաց կա  
«Տրկապցի մահտեսի Յովանիսին : Ի ռՃԷԹ Թ-ին :»

Այս խաչքարին վրայ կը տեսնուի Բիշակապետի խաչքարի  
վերին մասն , որուն մէջ ուրիշ պատկեր խաչ մըն ալ քանդակուած  
է :

Կոստանդնուպոլիսի զանազան տեսակի ուրիշ մատրան մը  
մէջ կը գտնուինք . արեւելեան կողմը խորան մը , պատերուն  
վրայ քանդակուած պատկերներ ու խաչեր են : Խորանին պատ  
կերը խաչքար մըն է , որուն տակի արձանագրութիւնն է .

«Կանգնեցաւ : սք խաչս Բարեբոս առ Աճ . վասն . կենաց  
«Կարապցի մահտեսի . յալէֆսանին . կողակցոյն . մահտեսի մա  
«Արիամին զաւակացն . Պօղոսին . Պետրոսին հաճի Յարութի[ն]  
«Մարգարէն Եւային . հանգուցեալ հօրս մահտեսի Յարութի[ն]  
«Եւ հանգուցեալ որդոյն Էմուրզան . Ե . Սահակին . ՌԾՂԳ Թ[ն] :

Բուն լուսաղբիւրն՝ հարաւային կողմը կը գտնուի . առաստաղով  
պատկեր զրէնոր մը , վրան փոքրիկ բայց զարդարուն խաչքարով մը .  
ասոր ալ վրան՝ դարձեալ պատին մէջ էրստուած՝ Արտեմիայ  
վկային մարմարինն վրայ քանդակեալ պատկերը , որու երկու կող  
մը գրուած է .



Այսինքն՝ « Սուրբն Արտեմիոս » :

Այս հարաւային պատին մէջ անցած մարմարեայ ուրիշ պատ  
կեր մը կայ, առաջինէն 1/2 մետրի չափ հեռաւորութեամբ, որ  
կը ներկայացնէ կին մը, քանի մը մանուկներով, և այս արձանա-  
գրութեամբ, քիչ մը տարբեր Պասպատի օրինակածին. (Տես՝  
Բանասէն, Ա. 51).

### ΓΛΥΚΕΑ ΗΡΑΚΣΩΝΤΟΣ

Այսինքն «Անոյշ Հերակոնտեան»:

Դարձեալ այս պատին վրայ, մտից դրան ծիշք դիմացը  
խորշի մը մէջ, խաչքար մը կայ, հետեւեալ արձանագրութեամբ.

«Կանգնեցաւ սբ քս բարեխօս առ Աժ վն կենաց սրբոյ  
«Եկեղեց-ոյս բազմաշխատ նշան խալիճային և ճնորացն.  
«մանտեսի Սիմոնին և Մարիամին և կողակցոյն Աննային  
«և համօրին կենդանեացն և ննջեցեղոցն . Ի ՌԾՃԹ թփին»:

Իսկ արևմտեան պատին մէջ խաչելութեան մը քանդակումս  
պատկերն ազոոցուած է, որն իր տա արձանագրութիւնը.

«Կանգնեցաւ սբ քս բարեխօս առ Աժ վն կենաց կայ  
«սնցի մանտեսի Յակօբի որդի Հա[ն]րապետին և եղբարցն  
«եղէային և Յարութիւնին . ներք թող ոճհ[թ]»:

Դարձեալ այս արևմտեան կողմը, խորշի մը մէջ, փոքրիկ  
խաչքարի մը տակ զրոուած .

«Յշտկ է սբ խա[ն] Ստեփանոս որդի Սիրոմին և նա  
«ըրինին»:

Հարաւային պատին մէջ ալ, մարմարիոնի մը վրայ, խաչ  
մը քանդակուած է, այսպէս .



Եւ ասոր տակ գրուած է .

« Կանգնեցաւ սր քարերու առ ԱՅ և Կեանց մաշ  
տատի . Սուրբանին և Կիւլտիւրին և Տնողացն Կիւլպիին  
« և Մարիամին . մահտեսի Յ[ա]կոբին . Աննային . Սողոմոնին .  
« և ՏԷԹ » :

\*  
\* \* \*

Ինչպէս վերեւ՝ յօդուածիս սկիզբն ըսինք , մեր աղետատու  
թիւններէն Լատակոսորներ միայն հասած են ձեռուրչին .  
արդ , Կ. Պոլսոյ հայ եկեղեցեաց պատմութեան վերաբերեալ  
մեր թղթերուն միջին « Պալաթ » վերտառութիւնը կրող ճշ  
րարիկէ մը՝ երկու թղթի կտորներ ալ գտած ենք , որոնց Պա  
լաթի թաղին վերաբերիլը չենք յիշեր . թերևս Պոլսին  
դուրս՝ Զմիւռնիոյ և կամ Կարնոյ նահանգներուն մի մեր կա  
տարած ողևորութիւններէն ճիշտն անոնք : Վերջեւս,  
այսինքն Կարնոյ վերաբերիլն , աւելի հաւանական կը համա  
րինք . քայք որովետեաւ ապակոյ չենք , կը հրատարակենք  
զանոնք Պալաթի թաղին վերաբերեալ յիշատակարաններուն  
կցելով :

Այս երկու թղթիկներէն մին՝ ձեռագիր անտարանի մը  
նկարագրութիւնն է , այսպէս .

ԱԻԵՏԱՐԱՆ . — Թուղթք՝ 199 : — Մեծութիւն՝ 16X12 :  
— Գրութիւն՝ երկիւն , մասին 12 X 8 : — Նիւթ՝ կարծր մա

զազաթ :— Կազմ՝ փայտեայ կաշեպատ :— Հանեգամանք՝  
 Մատթի աւետարանին վերջը թողթ մը և Թովեաննու վեր-  
 ղին քանի մը թողթեր ինկած են , որոյ բուն յիշատակ-  
 րանն ալ կորած է . իսկ ստոնց փոխարին սկիզբը թողթ  
 մը և վերջը երկու բամբակեայ թողթեր աւելցած , որոնք  
 շատարկ են , և միայն Վերջի աւելցած թղթերուն առաջի-  
 նը կը պարունակէ զՔիտ ստացողին կողմէ բոլորգրով  
 զրուած յիշատակարան մը :— Գիր՝ միջին երկարագէղի :—  
 Խորանք՝ Մատթի աւետարանին սկիզբը միայն ոսկեայ  
 կանաչ , կապոյտ և կարմիր գոյներով :— Կիսախորանք  
 Մարիսի , Զուկասու և Թովեաննու աւետարանաց սկիզբներն ,  
 մեկնոյն գոյներով :— Ժամանակ , Գրիչ , Տեղի ևն անյայ-  
 թազթ ինկած ըստուն համար :— Կերը ակնարկուած թի-  
 շատակարանն է . « Յիշեցէ՛ք ի քս զՆազարն որ ստ-  
 ցաւ զսուրբ Աւետարանս և ետ կազմել յիշատակ իւր և  
 ճնաւղաց իւրոց Չազարին . և Շաղգուլին . և եղբարցն  
 Մերանին . և որդոյն Յովանիսին Դարմանին և կենակցին  
 Զատոյին . և այլ անձ արեան մեր ճաւորացն . որք հանդի-  
 պիւք յիշեցէ՛ք . և Աժ ողորմի առաջիք . և անձ ամենե-  
 ցուն ողորմեցի . ամէն ք :

Իսկ երկուորդ թղթիկն՝ ուրիշ ձեւագրի մը յիշատակարանն  
 է միայն : Կը ցաւիւք որ չենք կրնար յիշել թի ուր տեղին  
 օրինակած ենք զայն . զոր նոյնութեամբ կը գտնելք հոս .

Ի յետին կարիւրորդի տասներորդի իններորդի թոմարէ  
 թութեան առմարի հայոց , յառաջնորդութեան և ի դի-

սապետութեան ամբիճ հեղինակին և յազորդութեան և  
 թոռոյ սրբոյն Գրիգորի տն Յակոբայ, և ի թագաւորութեան  
 Կիւլիկեցոց նահանգիս Հեթմոյ Քարեպազտի. և ի պարո  
 նութեանն հայոց Կեանի որդոյ Հեթմոյ արքայի. զոր տր  
 անձ տացէ սոցա լամանակ խաղաղութի Երկայն ամառ  
 և յետ ելոց յայսմ աղխարէի ի շահդ երձեալ կեանքն զա  
 նապառ Քարիսն պարզեցնոցէ. նաև երջանիկ ամենաբնեւ  
 ամուսնոյն Կեանի. Կիր Աննայի և դեռաբոյս ճանկան  
 նոցա Հեթմոյ տացէ տր Յս. փս . . . . . : Արդ զրեցա  
 սա ի լեաանս Կարմիր Տերճ յանառիկ զղեակն Բարձր  
 բերդ ի վանքս Կիստնկա ընդ հովանեաւ սք անձանին  
 և սք նղանին և աւարտումս սորա ի յանապատս Օր  
 ճանբոյնեղն : . . . . . Յոհաննէս քահանայ Գոմն ձգերցի  
 որ զաւրինակն շնորհեաց նաև զգրող օրինակին զԷ  
 ուրտակէս . . . . . նաև զպատճառ եղեալ կազմո  
 թե սորա զգետ թագաւորին հայոց Հեթմոյ. և զոր  
 դի անձանրի և Քարեպազտին Գոստանդեա [ ] թագաւ  
 րաւօրն. զՀռիփսիմէ կրանաւորն յիշման արժանի  
 արասջիք : և զկազմող սորա զԳրիգոր փակեալ և  
 զեղբայր նորին զԱտեփ [աննոս] վանկան քահանայք :

Կ. Յ. Բ.

“ ԼՈՒՄԱՅ ”  
 Գրական հանդես :  
 Տարեկան բարեկցիւնն ք 3 րոպէի :  
 Դրձիւ Redaction "Lumaz", TIFLIS.

“ ՄՈՒՐՃ ”  
 Գրքին, Գրական, հարկն անտոյի  
 Տարեկանն ք 30 ֆանկ :  
 Redaction "Mourch", TIFLIS.